



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

18345

891.99

S-37

ԺԼԱՏ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ԵՐԵԲ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

ԳՐԵԱՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐ-ԱԲՐՈՀԱՄԵԱՆ.



ԹԵՌԴՈՍԻԱ.

Ի ՏԱՐՄԻՆԻ ԽԱՂԻՔԵԱՆ ՈՒՍՏԱՄԱՐԱՆԻ ազգին Հայոց

891.99

S - 37

1867 = ԱՅՃԶ

ՏԵՂ-ԱՐԹՈՒՇՄԵԱՆԻ ՈՒՐԻՇ ԳՐՈՒՍԾՔԻ.

1.) ՊՍՏՄՈՒԹԻՒՆ ԽՐԻՄՈՒ իանդերծ աշխարհագրական եւ ուսումնական տեղեկութեամբք զնախնի եւ զայժմու ընակցաց Տաւրիու . Թէոդոսիա , 1865. Գիևը 1 րուրդի : — Այս պատմութեան վերայ արդէն երկու անգամ ուսումնական քննութիւններ իրատարակուած են . առաջինը Մասեաց Աղաւնոյ 1865 թուականի Մարտի ամսատետրին մէջ , յորում Գերապատիւ եւ մեծանուն խմբագիրը Գարրիէլ Վ. Ալվազեան , „Խրիմը , կասէ , որովհետեւ իինգ վեց հարիւր տարիէ ի վեր ընակարան „ եւ գրեթէ երկրորդ հայրենիք եղած է բազմաթիւ Հայ գաղթականաց „ Անեցւոց , այս պատճառաւ մեծապէս գովութեան արժանաւոր կտես „ նեմք այս նոր աշխատասիրութիւննը , յորում իետաքնին իեղինակը „ սույզ գրուածքներէ հաւաքելով ամփոփեր է ընդհանրապէս Խրիմու „ վերայ եղած գիտելիքներուն գլխաւորները , եւ յատկարար Խրիմեցի „ Հայոց պատմութիւննը , վիճակագրութիւննը եւ սովորութիւնները “. եւ երկրորդ՝ „ Հայկական Աշխարհ “ ամսագրի Արգոյ Խմբագիր—Հրատարակողը , որ իւր 6 եւ 7 թուահամարներուն մէջ . „ Երբ հայկական „ պատմութիւննը , — կասէ , — ոչ միայն չէ մշակվում , այլ եւ չէ հա „ ռաքվում նորա համար հարկաւոր նիւթեր անգամ , այժմ մի այսպիսի „ գործը շատ թանկագին է Հայերիս համար : Այս գրում կարող են „ գտնել մինչեւ անգամ այն , թէ Խրիմի հայարնակ քաղաքներից իւ „ րաքանչիւրում որքան Հայեր կան , եւ ինչ գործով են պարապում „ ի հարկէ նոյնալէս ցոյց է տուած : Պատվելի իեղինակ Պ. Տէր-Արքա „ համեանը բարուվին արժանի է Հայերի շնորհակալութեան այս գրքի „ համար , գունէ մեր մէջ այդ զգացմունք է զարթեցրել : Սորա „ իետ ասենք արտաքին գեղեցկութիւններ . տիպը գեղեցիկ է եւ ճոխ „ ինչպէս Խալիքեան Ուսումնարանի տպարանում տպված գրեթէ ըոլոր „ գործերը “ եւ այլն :

2.) ՏԵՂ-ԱՐԹՈՒԹԻՒՆ ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ իանդերծ տեսարանացուց պատկերօք . երկրորդ տպագրութիւն , սրբագրեալ ի իեղինակէն եւ ճոխացուցեալ . Թէոդոսիա , 1867. Գիևը 75 կոս : — Այս գրքին մէջ կը տեսնեն ընթերցողք ոչ միայն Անոյ ճշգրիտ տեղագրութիւնը , Բագրատունի թագաւորաց կենսագրական համառօտ պատմութիւնն ու վերջարանական գեղեցիկ խորհրդածութիւնը , այլ եւ Հայաստանի համառօտ տեղագրութիւնը , յորում իեղինակը „ Յիշատակաց արժանի

ԺԼՍ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ԵՐԵԲ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ.

12003

891.99

S-37

ur



ԺԼԱՏ


ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

ԵՐԵԲ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

— — —

Գ Ր Ա Յ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.



Թ Ե Ս Դ Ա Խ Ա

Ի սպառանի Խալիքեան Ռուսմատանի ազգիս Հայոց

1867 - ՌՅԺԶ



Կ 050

41189

ЗИЛЬБЕРГ

Родственникъ Маркса
и Фридриха Давида

Избранные письма

Составлены Альфредомъ

Любезнѣйшими членами Марксистской партии

Дозволено Цензурою. С.-Петербургъ, 31-го Января 1867 года.

Անձկալին իմ Գրիգոր,

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՅՆ կատակերգութիւնը, որ 1860 թուականի Փետ-
քաջանության ըստարի 13-ին՝ Թէոդոսիոյ Խալիբեան Ռւ-
սումնարանի աշակերտաց առաջին անգամ
ճեւացուցած ժամանակը անձամբ ներկայ գտնուեցար, եւ
նորա պարզ բովանդակութիւնը՝ համեմատելով մեր այլ
եւ այլ երկիրներու մէջ գտնուած ազգայնոց բարքին,
նախ՝ բազմաթիւ հանդիսատեսից հետ մէկտեղ, եւ ապա՝
Թիֆլիզէն ու մեր հայրենի Գանձակէն քանի՛ քանի անգամ
նամակագրութեամբ խորիութիւն տուիր որ տպագրու-
թեամբ իրատարակեմ, — ահա յօժարակամ սիրով գովելի
բաղանքդ կատարեցի :

Աներկբայ լինելով որ քու սրտիդ բաղանքին համաձայն
ընդունելութիւն կգտնէ այս կատակերգութիւնը նաեւ մեր
բոլոր համազգեաց կողմանէ՝ Թէ՛ նիւթոյն ընտրութեանը
եւ Թէ՛ հանրաշահ բարոյականի մասին, կմնամ յառաջա-
դիմութեան Ազգիս անձնանուէր, եւ տեսութեանդ կարօտ,
եղբայր քո հարազատ

ԴԵՐԱՍԱՆՔ.

Մելիք Գալուստիչ Քարիանով	Փլատ.
Մելքոն	Շառայ նորա.
Վարդան {	
Սողոմոն {	Ուսեալ երիտասարդք.
Մամիկոն Գէորգեան Քարծախեանց	Որդեգիր Քարիանովի.
Դրացիք Քարիանովի	Ն. Ն.
Պաշտօնատեարք Բարեկարգարանին Մուսաց	Ն. Ն.

Գործողութիւնն է ի Խրիմ, ի Տան Քարիանովի:

9. PUBLISHER — *John Doe — John Doe*

յս Երկտող կատակերգութիւնը ինքնին
բացայայտելով ԸԾթերցողաց մեր աշ-
խառութեան շարժառիթն ու նպատա-
կը, այսքանս միայն հարկ համարեցինք ա-
սել՝ որ թէեւ Տաճկահայոց ու Խրիմեցւոց
յատուկ անուանց եւ օտարազգի բառերուն մէջ
գործածած տառադարձութիւնը՝ հակառակ և բո-
րբոքվին հայկական մատենագրութեան սկզբանցն ու
մեր լեզուի ճշգրիտ առողջանութեանը, սակայն այս
կատակերգութիւնը զիսաւորապէս—կամ աւելի պարզ
ասեմք — յատկապէս Խրիմաքնակ ժողովրդոց համար
զրելով՝ անտեղի համարեցինք այս տեղ մատենագրա-
կան կանոնաւոր ուղղութեանց անմիջապէս հետեւելը:

Յատկապիս ասացինք իրաւամբ, վասն զի առանց
լեզուին ոճն ու տառադարձութիւնը փոխելու, ոչ Թիֆ-
լիզին կարող է Վրաստանի մէջ ներկայացընել, ոչ
Երեւանցին Այրարատայ մէջ եւ ոչ Աժտէրիսանցին,
Գանձակեցին ու Արցախեցին (Ղարաբաղցին) իւրեանց
գաւառներուն մէջ, յորոց այժմէն իսկ կխնդրեմք վե-
րոյիշեալ փոփոխութեանց ձեռք զարկելու ժամանակ՝
ներել մեզ — որ ստիպեալ ի հարկէ — զէթ իրենց տա-
ռադարձութեամբը չեմք գրած միայն այս կատակեր-
գութիւնը, երեւակայելով՝ որ ինչպէս Տաճկահայոց
կամ Խրիմեցւոց լեզուին ոճն ու տառադարձութիւնը
Հայաստանցւոց խորթ է եւ անախորժ, նոյնպէս եւս
Հայաստանցւոցը՝ դժբաղդաբար Տաճկահայոց :



ԱՐԱՐՈՒԱՆ ԱՌԱՋԻՆ.

— 4 —

ՏԵՍԻԼ Ա.

(Քարհանովի տունը ժողուած ու կարգաւորուած է արեւելցի ժամանականաց տուներուն պէս. ինքը աղտոտ զիշերազգեստ (*Խաչար*) մը հազած է : Սենեկին մեկ կողմը ստըկի սնտուկը դրուած է, խոկ միւս կողմը՝ փայտէ հասարակ սեղան մը, որոյ վրան մեկ աշտանակ, համրիջ ու բանաքաման դրուած է, եւ դիմացը նին արոտ մը : Վարագոյրը բացուելուն պէս՝ համրիջը սեղանին վրայ կը ողու, եւ ժողովրդեան դառնայով՝ կըսէ .)

ՔԱՐՀԱՆՈՎ.

Տեսանք ինչ ըսել է խելօքութիւնը, ինչ
ըսել է խարճ ու մասրաֆ գիտնալը : Իրաւ
է, թէպէտ շատ անգամ ինքղինքս զրկեցի,
բայց ամենեւին փոշման չեմ այն քաղցա-
ծութեամբ անցուցած օրերուս վրայ : Շատ
ատեն բարեկամներս ասոր համար «Ժլատ
ես» ասելով՝ կամօթեն ինձի . բայց չեն գի-
տեր խելքի աղքատները թէ՝ օր մը քիչ ու-
տելով, օր մը քաղցած անցընելով, օր մը
գրացինին տունը փորս կշացընելով, օր

մըն ալ ասոր անոր կերակուրին վրան հաս-
նելով՝ տարուան մէջ որքան մասրաֆորդ
օրեր կանցնին ու ինչ խըտար սոսկ թօփ
կըլայ սնտուկիս մէջ։ Ես խա խըտարը գի-
տեմ, որ այն «Ժլատ ես» ըսողները՝ ստակն
ինչ բան է, — չեն գիտեր. սալթը մէկ բան
մըն է, առեր ընկեր են՝ թէ «Ուսում պէտք
է տղոցը»։ Ըայց չեն գիտեր խեղճերը որ
չնը ու ցամաք ուսումը՝ փոք չի կշտացը-
ներ։ Ուսում ըսածդ՝ ստակն է. ստակ ու-
նիս մի, — համ ուսում ունիս, համ խելօք
իս։ Դուն հազար ըսէ, որու կըսես. անոնք
կէնէ իրենց նոր հաւան կչալին։ Աղբար
կասիմ,

Դուն ինձ վըրայ լաւ մը նայէ, որ չըգիտեմ
անունս գըրել,

Հնդ հակառակն վողը սընտուկս հազա-
րաւոր ձագ է հանել։

Ամէն բանի ճարը ստակն է աշխարհիս վրայ.
Մարդուս սուտ աստուածը՝ ան է, ան է որ
հիմա փառաւոր կերպով կեցած է աս իմ
սիրելի սնտուկիս մէջը։ Այս, սիրելիդ իմ
սնտուկ, աս քանիսւմ օրն է որ երեսդ չիմ
տեսած, քանի ատեն է հիսալդ չիմ նայած.

բայց այս իմ անհոգութեան համար՝ կրնաս
միայն ասով գոհ ըլալ, որ ամէն ըռողէ
մաքիս մէջն ես :

(Յետոյ սովորի քառելը կհանէ սընտուկէն, եւ վեր ի վար
ձդելով՝ կըսէ .)

Անոնք ի՞նչ գիտին փողին պատիւը .

Փող — աշխարհ շինող,
Փող — մարդիկ փլրկող,
Փող — լեզու ալւող,
Փող — անուն հանող,
Փող — իմ հոգւնոյս զօղ . . .

(Այս խօսքէն յետոյ՝ դուռը կզարնեն, եւ ծառան կմանէ .)

ՏԵՍԻԼ Բ.

ՄԵԼՔՈՅ, ՔԱՐՀԱՆՈՎ .

ՄԵԼՔՈՅ .

Աղա, երկու մարդ եկիլ ին, հրաման
կանիք ներս ծան տամ :

ՔԱՐՀԱՆՈՎ .

(Նկոթած, ստակը սնտուկը դնելով .)

Ի՞նչ մարդիկ են . . . ի՞նչ կուղեն : — Հածէ
կճանչնաս նոցա :

ՄԵԼՔՈՅ.

Աղա, մէկը հաճի Արիստակին տղան է.
մէկան ալ Խօճա Մինասին տղան :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հա հա հա, հասկըցայ : Անոնց պապանեռ-
ըլ իմ լաւ բարեկամներս էին. զավալը
մարդիկն ալ « Ռւսում պէտք է տղոցը » կան-
չելէն մեռան ամմա, շինտի անոնց անունը
ալայ-մալայ (¹) փճացուցին աս տղաքը : —
Ի՞նչ ալըլայ, ներս ծան տալու է :

(Յառան կուղէ ելնել .)

ՔԱՐՀԱՆՈՎ.

ՄԵԼՔՈՅ :

ՄԵԼՔՈՅ.

(Խոկոյն յետ դառնալով .)

Հրամէ, աղա :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, հոս արի . իտա մարդոց ձեռքերը
բան տեսան մի :

ՄԵԼՔՈՅ.

Աղա, ի՞նչ բան :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, բանը չիս հասկընար . պօխչա
մօխչա, անպէս բան չունին ձեռքերը :

(¹) Բոլորովին:

ՄՆԼՔՈՅ.

Աղա, մէկին ձեռքը բան չըկար ամա, մէկալին ձեռքը ինծի անպէսնակ կուգայ թէ մէկ վլաժօքով բան մը տեսայ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, ի՞նչ ըսել է « ինծի անպէսնակ կուգայ ». զայիր կալաճի (¹) ըրած իքէնդ քուն կըլայիր :

ՄՆԼՔՈՅ.

Աղա, քուն չէի ըլար ամա, աղէկ չնայեցայ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Տէ հայտէ, հայտէ բացբերան. դնա շուտով ծան տուր, զէրէ մարդիկը պէքլէյէլ մէմն եղան :

ՏԵՍԻԼ Գ.

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Ենքն իրեն խօսելով .)

Բալլիքը ճէպս է, ամա, աճապ մնտուկս կպղեցի չէ նէ խօսքի բոնուելով բաց ձգեցի. (Նայելէն յետոյ) . Զէ, խօսքի բոնուած աւ ըլամ, կէնէ ես իմ բանս գիտիմ : — Աս աղէկ ամա, ասոնք ի՞նչ բանի եկած պիտի

(¹) Խօսակցութիւն :

ըլան ինծի աճապ . . . Ատամ, պէլլի մը չէ,
զայիր ետ աղերը սլակաս է, ետ մաղերը :

ՏԵՍԻԼ. Պ.

ՔԱՐՀԱՆՈՎ., ՎԱՐԴԱՆ ԵՒ ՍՈՂՈՄՈՆ.

ՎԱՐԴԱՆ ԵՒ ՍՈՂՈՄՈՆ.

Здравствуйте, Меликъ Калустичъ.

ՔԱՐՀԱՆՈՎ.

(ԶԵՐՔԵՐԸ ԸԼԻԿԵԼՈՒ.)

Բարի եկաք . Հրամեցէք նստէք : —
(ԿԵՊԻ ՊՈւռ Պառնալով.) ՄԵԼՔՈՅ :

ՄԵԼՔՈՅ.

Հրամէք, աղա :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, դնա ան գուսի գրած եաշխիքը բեր
որտեղս գիր : (Հիւրերուն գառնալով.) — Է՛, տահա
թնչպէս հարցընենք :

ՎԱՐԴԱՆ.

Փառք Աստուծոյ, Հրամանոցդ հարցընե-
լու է :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Է՛ մեղի հարցընելու տեղ մնաց որ . իշ-
թէ դուք ալ կտեսնիք որ մէկ կողմէն ծե-
րութիւնս կոխից, մէկալ կողմէն՝ ակռայիս

ցաւը . մէկմէկ տոեն անպէս ռահաթուրդ կը-
լամ որ ինքս ինձի կմոռնամ : — Հրամեցէք
նստէք :

ՍՈՂՈՄՈՆ.

ՄԵԼԻՔ Գալուստիչ , ինչու ձեր ակռայի
ցաւին ճար չիք անել տար :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Առամ Աստուած ան հէքիաներու ոլելա-
ները տայ : Ասկէց օխթը տարի առաջ ֆէր-
շալ մը ծան տուի , համ 25 քափիքս առաւ,
համ անպէս ճար տուաւ որ խա ետեւի ինը
ակռաս թափեցաւ : Անկէց վերջն ալ՝ զբոյ
երաչ (¹) է , ինչ պապայիս ցաւն է ասին եկիլ
է գիմացէն , գնացի որ հիչ օլմասա հինդ
ակռայիս տեղը նորը շինել տամ , ան ալ 15
րուպիէն պակաս չիմ անիլ , տաց . վազ
անցայ գնաց :

ՍՈՂՈՄՈՆ.

ՄԵԼԻՔ Գալուստիչ , առ խիստ աժան
ուղիլ է ու :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ի՞նչ աժան ուղիլ է , տասնըհինդ րուպ-
իւ . . . 15 րուպին տիւնեային փարան է , ես
հիչ կուտամ :

(¹) Առամնարութ :

ՎԱՐԴԱՆ.

Ե ԲԻՆՀ ՄԱԻՔ Ու ՀՄՈՒԻՔ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ի՞նչ պիտի ասէի . անպէս բան ասի որ,
մարդը վրաս նայելէն նայելէն մէմն եղաւ:

ՍՈՂՈՄՈՆ.

ԿԵՆՔ-ԿԵՆՔ, — ԲԻՆՀ ՄԱԻՔ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Դուն, ասի մարդուն, հինգ ակռայ դնելու համար տասնըհինգ րուպլի կուզիս չէ .
Երսուն րուպլի տուր ինձի՝ մնացած քսան-
ւիրեք ակռաս աւ հանեմ քեզի տամ:

ՍՈՂՈՄՈՆ, ՎԱՐԴԱՆ.

(Բարձր խնդալով.)

Հա՛, հա՛, հա՛ . հա՛, հա՛, հա՛

ՍՈՂՈՄՈՆ (առ Վարդան.)

Съ подобнымъ человѣкомъ, я первый разъ встрѣ-
чаюсь (¹) .

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ես իմ ցաւին ճարը գիտիմ. դուք ձեղի
նայեցէք :

(¹) Այսպիսի մարդ առաջին անգամն է որ կտեսնեմ :

ՎԱՐԴԱՆ.

Մեր ցաւը, Մելիք Գալուստիչ, ձեր ցաւին պէս բնական ցաւ չէ:

ՍՈՂՈՄՈՆ (առ Վարդան.)

Ну скажи же, что тамъ цѣлый часъ разговаривать! (⁴)

ՔԱՐՀԱՆՈՎ.

Գիտիմ, գիտիմ. խորթ որ իմ ցաւին պէս չէ ձեր ցաւը:

ՎԱՐԴԱՆ.

Ե ինչ է մեր ցաւը, ըսեք նայինք, Մելիք Գալուստիչ:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Զեզ, աղբարս, գիտիք ինչ կայ, ձեզ ուրիշ ցաւ չունիք. ձեր ցաւը ճշպի ցաւ է, ճշպի (Գլուխը շարժելով):

ՍՈՂՈՄՈՆ.

Браво! браво! *Մելիք Գալուստիչ, ափերիմ. անպէս ասիր որ թափ գլխուն զարկիր:*

(⁴) Ասա, ինչ այդքափ կերպնանունու:

ՏԵՍԻԼ Ե.

ԳԱՐՀԱՆՈՎ, ՍՈՂՈՄՈՆ, ՎԱՐԴԱԿ ԵՒ ՄԵԼՔՈՅ.

ՄԵԼՔՈՅ.

Աղա, երեկ մէկ մարդու մը խօսք տուիլ
իք եղիլ է. եկիլ է, ծան տամ:

ԳԱՐՀԱՆՈՎ.

Երբեկ . . . հա, զիտիմ. ան տլ ճէպի ցաւ
ունեցողներէն է : (Մելքոյին դառնալով.) Հածէ,
դնա ասա որ արթը ուշ է, աղան պառկե-
լու վրայ է. էկէր կրնայ նէ՝ վաղը հօրու-
իը (¹) թող գայ :

ՍՈՂՈՄՈՆ.

(Կողմանակի առ վարդան .)

Ну скажи же, можетъ въ самомъ дѣлѣ онъ въ
это время спать ложится; мы вѣдь опоздаемъ отъ се-
годняшняго вечера (²).

ՎԱՐԴԱԿ.

ՄԵԼՔ Գալուստիչ, ես ձեզիմէն բան մը
պիտի խնդրեմ, խօսք կուտաք որ խնդիրքս
կատարէք :

(¹) Կեորին կամ ճաշուայ ժամանակ :

(²) Ասա, կարելի է որ նա այս ժամանակս պառկել
կուզէ. մենք կուշանանք այս երեկոյեան խնջոյքին :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Եկէր ըլալու բան է նէ՝ ինչու չէ:

ՎԱՐԴԱՆ.

**Մելիք Գալուստիչ, ինձի երկու շաբթուան
համար եթմիշինդ ըռապի ստակ պէտք է,
կրնաք տալ:**

ՔԱՐՀԱՆՈՎ.

Տալը աղբէկ ամա, մէկալ բանը ունիս:

ՎԱՐԴԱՆ.

**Մէկալ բանը ինչ ըսել է, ես առ խօսքը
չհասկըցայ:**

ՔԱՐՀԱՆՈՎ.

**Քովս ձգելու բան մը, — դրաւ, ոէհին,
հասկըցաք:**

ՎԱՐԴԱՆ.

**Ի՞նչսպէս չէ. մէկ տիւժին սթօլի, եւքսան
հատ չայի արծըթէ դդալներ ըերիւ իմ:**

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ուր է, նայիմ. — փրօպ ունի:

ՎԱՐԴԱՆ.

(Արծաթեղենը Գարհանովին տալով.)

**Առ ինչ խօսք է, Մելիք Գալուստիչ. մի-
թէ ձեզ խաբելու եկիւ ինք:**

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Ակնացները դնելով.)

Ա.Հքս լաւ չի տեսներ. 4-ը կերեւնայ ամա,
տակն ինչ եղածը պէսի չէ :

ՎԱՐԴԱՆ.

ՄԵԼԻՔ Գալուստիչ, առ թէմիզ արծաթէ,
վօսեմտեսեաթչէթվերթիյ փրօն, Փե-
թըրպութկէն եկած. ատոր շինող վարպետը
Լոնտոն կկենայ հիմա :

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Զեռքին մէջ ծանր ու թեթեւ ընելով.)

Կարդան աղբար, քեզի բան մ'ըսեմ. աս
տեղ քսանըհինգ բուպլիի արծաթ եա կայ,
եա չկայ :

ՍՈՂՈՄՈՆ.

(Վարդանի տեղը խօսելով.)

Ո՛չ, ՄԵԼԻՔ Գալուստիչ, ուղենաք նէ՝
կընաք քաշել: Առ արծըթեղենի համար ես
կհաւասացընեմ ձեղ չայու խօսքով, որ իմ
աչքովս տեսայ ու կարդացի պարոն Վար-
դանի հօր՝ Հաճի Արիստակին տէֆթէրին
մէջ, որ 95 բուպլիի առած է. բայց որով-
հետեւ հիմա ստակ պէտք է պարոն Վարդա-
նին, յիսուն բուպլի տալը՝ մեծ բան չէ

Ճեղի համար . Մանաւանդ որ անոր տուած
ուշինը , Ճեր տալու ստրկին գիմաց երկու
խաթը գին ունի :

ՔԱՐՀԱՆՈՎ .

Էսածդ սկելքի շիտակ է ամա , աս ալ կայ
որ «Ստակ չվաստրկողը» ստրկի խաթը չե
գիտնար » կասեն : Պէլքի ատոր առնողը
խենթ է եղեր , ես ալ սկիտի խենթնամ . . .
Ինձի հարցընիք նէ , քառսուն ըուպլիէն
աւելի քափիք մալ չեմ ի տար :

(Համրիչին վրայ մտքէն խօսելով՝ կհաշուէ ազտաթի դումարը .)

ԿԱՐԴԱՆ .

Մելիք Գալուստիչ , չիւնքի աւելի չողիք
տալ , խնդրեմ շուտով լմբնցընէք , որ ժա-
մանակ չունիմ շատ կենալու :

ՔԱՐՀԱՆՈՎ .

Շուտ ընեմ ամա , տանըհինդ օրուան
փրոցենթը չորս ըուպլի կընէ . ան ալ
խայիլ իս տալու :

ԿԱՐԴԱՆ .

Չորս ըուպլի . . . (Ընկերին կողմնակի .) Բոտ բե-
տի ամականի ! (⁴) Տուէք , Մելիք Գալուստիչ ,
ինչ անինք . « անճարը կերիլ է բանճարը »
կասին չայաստանցիք , թամամ մեր բանը
գարձաւ :

(⁴) Այսպէս անխղճտանք մարդ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Սնուռկեն ստակը հանելով.)

Աղէկ, **աղէկ**, **տամ.** բռնէ՛ ձեռքդ : **Իշխէ**
քեզի 5, **մէմալ** 5, = 10. **աս** **ալ** 3, = 13. **մէմը**
տահա 3, = 16. **նայէ նայէ**, **ինչպէս նոր ստակ-**
ներ են... (Վարդանը պաղ պաղ Քարհանովի վրան կնայէ.)
աս **ալ** 3, = 19. **մէմը տահա** 3, = 22. **մէմնալ**
3, = 25. **կէսն անցանք**, **գիտիս**. **նայէ ինչպէս**
կցոլայ, —**գնւնդ սիրիմ**....

ՎԱՐԴԱՆ.

Ախ, **Մելիք Գալուստիչ**, **աս** **ինչ չէշիտ**
բաներ կանիք. **շնոր արա փօժալուսթա**,
ժամանակ չունիմ:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Կէսն ալ վաղը կուտամ. **ալայն ալ աս**
գիշեր խարճելու չիս եա:

ՎԱՐԴԱՆ (առ Սոլոմոն.)

Ну, что это за наказание! ⁽⁴⁾ **լմբնցնւը փօժա-**
լուսթա:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Նա, **առ**, **մի լոր**. **ինչ առ խըտար նազ-**
լանմիշ կըլաս. **բռնէ**. 31, **երսու**....

(4) Այս ինչ պատճի հանդիպեցանք :

ՎԱՐԴԱՆ.

(Քարհանողի խօսքը կտրելով.)

ԿԵՐՊԻՐ, ԿԵՐՊԻՐ. ԲԻՆ ԵՐՍՈՒՆԸՄԵԼԻ . . . —
ՔՍԱՆՔՀԻՆԴ՝ մԵՄԱԼ 3, — ԵՐՍՈՒՆԸՄԵԼԻ ԿԸՆԵ
ՂԱՋԻՐ. . . .

ՔԱՐՀԱՆՈՎ.

(ՍԼԱՎՈՒԹԻՒ ՃԵՐԱԳՅԱՆԵԼՈՎ.)

Առաջ 25 տուի համ. ՀԵՅ ԿԻՄԻ ՃԵՐՈ-
ԹԻՒՆ. ՀԽԱՍԼՍ պԼԻԼԵ ԿՄՈՇՆԱՄ. . . . ԱՆԱԼԵ-
Կ ՆԵ, 25, մԵՄԱԼ 3, = 28. աս ալ 1, = 29. տա-
հա 1, = 30. նայէ, տալու տաենդ, դուն ալ
ասոլէս նոր ստակ պԼԻՄԻ տաս, գիտիս:

ՎԱՐԴԱՆ.

(Զանձրացած.)

Տիֆո ты Боже мой, (¹) աս ԲԻՆ սլԵԼայի հան-
դիպեցանք. ասոր վԵրջը սլիտի ըլայ, չԵ-
նէ չէ:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Նա, նա, դլուխս մի ցաւցուր. ԲԻՆ աս
խրտար ինքզինքդ մեծացուսցէ կանիս: Բըռ-
նէ. 30 տուի, անալես չէ մի:

ՎԱՐԴԱՆ.

ԵՐՍՈՒՆ, ԵՐՍՈՒՆ:

(¹) Ա՛լս Տկր Աստուած:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Աս ալ 3, = 33. աս ալ 1, = 34. տահա
1, = 35. մէմնալ տահա 1, = 36. կմընցալ.
սիրտդ տեղն ինկալ:

ՎԱՐԴԱՆ.

ՄԵԼԻՔ Գալուստիչ, քառսուն բուպլի խոս-
տացիւ էիք ու . ինչու երսունըվեց կուտաք :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հապա փրոցենթը :

ՎԱՐԴԱՆ.

Ո՞չ, ՄԵԼԻՔ Գալուստիչ, շատ ժլատ մարդ
իս եղիւ է : Քառսուն բուպլիին՝ երկու շաբ-
թուան համար՝ չորս բուպլի փրոցենթ կու-
տամ, տահա կուզիս որ ան ալ առջեւէն
առնուս : — Շիտակն ըսեմ.

Ժլատ բառը շատ՝ լրսած եմ,

Բայց քեզ նըման հիշ տեսած չեմ:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ի՞նչ . . . (Բարկացած արագ արագ կքալէ, ու ինքնիրեն
դատողութիւններ ընելով կըսէ.) Ես իմ ստըկին տէրը
չիմ մի. Եշթէ քեզի, կուզիս առ, կուզիս
մի առնուր : Վրաս կնայիս որ վատիլ իմ, ա-
նոր համար ժլատ իս կասիս . դուն մի վախ-

նալ, ես քեզ նման քամի կուլ տուողներ
շատ տեսեր եմ.

Իմ կերած սոխն ու պրասը,

Դեռ չէ կերած Լուկուլլասը :

ՎԱՐԴԱՆ.

Սա արթը շնորհական ասիր. զէրէ վրայէդ
պէլլի է.

Ուղենալով շատ փող ժողովել,

Կուշտ փորով մը հաց չես ուտեր :

ՎԱՐԴԱՆՈՎ.

(Դարձեալ բարկանալով ու քթախոտը քաշելով.)

Եկէր ատ խօռքերը քիչ մը առաջ ասած
ըլայիր, ես գիտէի թէ քեզ ինչպէս կճամ-
բէի. ստակն առար, լեզուդ երկնցաւ հա:

ՎԱՐԴԱՆ.

Մելիք Գալուստիչ, ինչպէս որ կերեւնայ,
Ժլատութենէդ պաշխայ, բարկացող ալ ես.
անպէս է նէ, մնաս բարով:

ՎԱՐԴԱՆՈՎ.

Երթաս չարով,


Չըգաս տարով.

Ոտքըդ կոտրի՝

Զաղցի քարով:

(Յետոյ գրաւականը սնտուկը դնելով՝ կրսէ Քարհանովը.)

Արի, արի տանեմ քեզ գրախտիս մէջը
դնեմ. արի տչքիս լուսը, արի: (Սնտուկը փա-
կելէն յետոյ, ժողովրդեան դառնալով.) Էյ կիտի ստակ,
մինչեւ 36 ըուպլի տուի նէ՛: Ինչ խըտար
խաղցուցի . . . Զավալը տղաքը, էփիէյի շէնք
շնորք ունին ամա, ստակ պահել չիդտեն.
ուսում ունին ամա, խելք չունին. ինչու
ասիք նէ՛—մէմը որ ճէպերուն մէջը մկներ
կխաղան, մէմն ալ աս որ ստակը տուածիս
պէս՝ մէկէն առաւ՝ առանց համրելու ելաւ
դնաց. պէլքի պակաս է, պէլքի շինծու է,
պէլքի նումրան ուրիշ է: Հա հա հա, ինծի
Ժլատ ես կըսեն. . . . Քառսուն ըուպլիին տեղը
գուն 100 ըուպլիի ռէհին ձգէ քովս, եր-
կու շաբթուան մէջ՝ 4 ըուպլի փրօցենին ալ
տուր տէ, կուզես ժլատ ըսէ, կուզես անամօթ
ըսէ, կուզես անօրէն ըսէ... Բանի մը մէջ քա-
փիք ըլալէն ետքը, ինչ կուզես՝ ըսէ: Դուն
հաց տուր ուտեմ, փորս կշտացընեմ ու, ետքը
կուզես նէ՛ ետեւէս քաղցած շուն կանչէ.
կէնէ խայիլ իմ, կէնէ խայիլ իմ, կէնէ
խայիլ իմ. . . (Վարագոյրը կիջնայ):



ԱՐԱՐՈՒԱՆ ԵՐԿՐՈՐԴ.

ՏԵՍԻԼ Ա.

(Քարհանովի սենեակը մի և նոյն կմնայ . սնտուկին դիմացը հասարակ մահճակալ (кровать) կղրուի , և ժամանաց սնտուկին դիմացը ակնոցներով նստած կլինի : Վարագոյքը բացուելուն պէս՝ կլսէ .)

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Խնքն իրեն խօսելով.)

Զարմանը բան . ասօր 15-ինձի օրն է , ու տահա 40 ըուպլի ստակս չըերին իտա տղաքը : Աճապ չին ըերի կասիս... էկէր չըերին նէ , սանքիմ ինչ զարար . թող իրենք ֆիքք անին ու ետեւէս քալին . ես մէկին տեղը իրեք խաթը ռէհին առի : Ան չէ ամա , ասօր ան խըտար մարդ եկաւ որ սէզմիշ եղայ , ու ատեն պիլէ չունեցայ որ քիչ մ'ալիմ գործո նայիմ : Անձախ մէմը մինակ մնացի . (դոռը դոցելով) երեկուընէ ի վեր սընտուկս նայած չիմ , ով գիտէ շինող ինչ եղաւ ինչ չեղաւ , մէյմը աչքէ անցնելու է .

օնսուզալ՝ երեկ գիշեր զավալլը ^(۱) Գասպարին տունը կոարիւ ին։ Ամա չէ. ստակներս տահա երեկ համբեցի, մէկալ բաները նայելու է։ (Առաջին կապոցը հանելով.) Հէյ կիտի խօճա Մկրտիչ, աս քու յիշատակդ է։ Քառուն բուպլիի բանը բերաւ ողորմածհոգին, 15 բուպլիի ռէհին ձգից ^(۲) քովս՝ 10 օրուան համար. չորս օրէն ետքը մեռաւ, ու անպէսով ինծի մնաց։ (Գլուխը շարժելէն՝ սնտուկին միւս կողմը դնելով.) Կեցիր, կեցիր ճանս ատ փափուկ տեղը. դուն իսա տեղէն գուս ելլելիք չունիս։ (Երկրորդ կապոցը հանելով.) Առ ինչ պիտի ըլայ աճապ . . . չա, աս իմ 40 տարուան մահլաներէն ժողված աշխատանքս է. նայէ նայէ, ինչ խըտար չէշիտ բան, — հիսապը չի կայ . . . (Ժողովրդեան մէկմէկ ցուցընելով.) կաշիի տեսօք կտորներ, ձիու նախներ, կպղաքներ, չէշիտ չէշիտ գամեր, կոտրած ստաքաններ, վաքսի պանքաններ, ճարի շիւշաններ, խոշոր միտիայի ոսկուններ, հաղար չէշիտ լաթի կտորներ, ու տահա ո՛ր մէկն ըսեմ, բան շատ . . . (սընտուկին մէջ դնելէն յետոյ) : Շինտղ մէկալ բաները

(۱) Խեղճ :

(۲) Գրաւ դրաւ :

նայինք. (երբորդ կապոցը համելով): Հա , գիտիմ ,
գիտիմ որ կապոցն է : Աս ողորմած հոգի խա-
չուկ էմճէէս մնացած քաներուն կապոցն է :
Ի՞նչ տեսօք գիրքեր , մեղք որ կկարդամ
կկարդամ , քան չիմ հասկընար . Ի՞նչ խըտար
կտրած , հազիր ըրած խալէմներ , գրած
թուղթեր , տէֆթէրներ , սեռնիքի քառօփ-
քաներ , քարանտաշ , սուրկուչի կտորներ ,
չորս թապալայ ճերմակ թուղթ , ողորմած-
հոգուն պաշտորթը , գլխի ֆէսը , սանտ-
րը : Աղէկ միտքս ընկաւ , աս առնում գլուխս
կսանտրիմ... ամա չէ . Ես մազերս՝ մատերովս
ալ կսանտրիմ . աս թող կենայ , հէլպէթ օր
մը քանի մը քափիքով կծախիմ : (Այս միջոցին
դուռը կղարնեն , եւ Քարհանովը սաստիկ վախնալ ձեւացը-
նելով . կհարցընէ .) — Ո՞վ է :

ՎԱՐԴԱՆ.

(Դուրսէն կանչելով .)

ՄԵԼԻՔ ԳԱԼՈՒՍԹԻՀ , ԵՍ ԵՄ :

ԳՈՐԾԱՆՈՒՆ.

(Շուտ մը մնտուկը դոցելով .) Շինտի , շինտի . քիչ
մը սապը արա կօշիկս հազնիմ . (Ճողովրդեան
դառնալով): Աս Վարդանի ծանն է , զայիր
ստակս բերիլ է . (դուռը բանալով) Հրամեցէք ,
հրամեցէք , — Վարդան աղբար :

ՏԵՍԻԼ. Բ.

ՔԱՐՀԱՆՈՎ. ԵՒ ՎԱՐԴԱՆ.

ՎԱՐԴԱՆ.

Յարեւ, ՄԵԼԻՔ Գալուստիչ. Ի՞նչ կընէք :

ՔԱՐՀԱՆՈՎ.

(ԶԵՌԱՔԵՐՈՒՆ ՆԱԽԵԼՈՎ.)

Ի՞նչ պիտի ընենք . . . հրամանքիդ հարցլնելու է :

ՎԱՐԴԱՆ.

Ես, ՄԵԼԻՔ Գալուստիչ, օրերս խիստ աղէկ կանցունեմ. ցորեկը պիպլիօթեքա (¹) կերթամ, ժուրնալներ կկարդամ ու նոր նոր բաներ կիմանամ. գիշերն ալ շատ ատեն միսաֆիրութեան կերթամ, պալօներու (²) մէջ կըլամ, քատուիներ, փոլքաներ, լանսիէներ, մազուրքաներ (³) կխաղամ. աղէկ ու գիտուն մարդիկներու հետ բարեկամութիւն կանիմ. անկէց զատ՝ աղէկ կուտիմ, կխմիմ, կհագնիմ, կքալիմ. մէկ խօսքով՝ ամէն կերպով լաւ ու հանգիստ կապրիմ:

(¹) Բնրերցասիրաց բանգարան :(²) Պարահանդէս :(³) Եւրոպական խաղերու անուն :

ՔԱՐՀԱՆՈՎ.

(ՀԵՂՅԱԿԼԱՆ ԼԵՐԱՊՄԼ.)

Ի՞նչ ասիմ . . . շատ բան : (Կողմանկի ժողովրդեան տաելով.) — **Ալայն ալ տըռըլթի բան,**
տըռըլթի . . . ես, վարդան աղքար,
գիտիս ինչ կայ. ես ատ քու ըսած ալայ
բաներուդ մէջ՝ սալթը մէկ բան ֆայտալը
կտեսնում:

ՎԱՐԴԱՆ.

Ո՞ր բանը :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Միսաֆիրութեան երթալդ . . . աճապ
այնպէս չըլար որ գնացած տեղերդ ինձ ալ
տանիս հետդ պարապար :

ՎԱՐԴԱՆ.

Ի՞նչու չէ. մեծ ուրախութեամբ կտանէի,
էկէր ծան տային :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Զայիր (¹). քեզի ծան կուտան որ կերթաս :

ՎԱՐԴԱՆ.

Հապա ինչ գիտէիր . . .

(¹) Միք:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ես անպէս գիտիմ թէ դուն ալ ինծի պէս
մէկ խօլայը (¹) գանելով՝ մէկէն ասոր անոր
կերակուրին վրան կհասնիս :

ՎԱՐԴԱՆ.

Ո՞չ, Մելիք Գալուստիչ, հիչ անպէս
աներեսութիւնը մեղի կվայլէ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հէլպէթ չըլվայլեր, հէլպէթ . . . (ժողո-
վըրդեան կամացուկ ասելով.) Ան իսա, էկէր հաղիք
տրապեզի տեղ (²) գիտնամ, գլխուս վրայ
կվազիմ :

ՎԱՐԴԱՆ.

Ե, ատոնք ալայն ալ աղէկ. հրամանքդ ինչ-
պէս կանցունէք ձեր օրերը :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ես, շիտակն ըսեմ աղբարս, ասօր պիւ-
թիւն օրս ոտքի վրայ էի, ու տահա շինուը
տուն եկայ որ քիչ մը յօդնութիւնս առ-
նում: Գետինն անցնի ինա զառափ Մաթոսը .
քանի մը հարիւր առնելիք ունիմ վրան,
գնալէն գալէն մէմն եղայ: Տղայ մ'ալ չունիմ
որ ասպէս ատեն ուղած տեղերս խրկիմ . . .

(¹) Դիւրուրիան, հնարք:

(²) Պատրաստ սեղանի կամ կերակուրի տեղ :

ՎԱՐԴԱՆ.

ՄԵԼԻՔ Գալուստիչ, ինա մեր գրացի Քար-
ծախովի տղան, որ իր խեղճ հօրքը ով տու-
նը կկենայ, ինչու հոգեզաւակ չիք առնուր:
Առաջինը որ էօքսուզ է, հար մար չունի.
Երկուսումն ալ, որ մէկ տարիէն ուեզտնի
ուշիւշայէն (¹) կելլէ ու ձեր ալայ բանին
կհասնի:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Է ինքը Բնչպէս է, սանքիմ աչքաբաց է:

ՎԱՐԴԱՆ.

Տղուն խօսք չկայ. ամա ուղենաք նէ՝
խրկիմ, կէնէ հետը խօսեցէք նայեցէք:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Անպէս է նէ՝ գնացածովդ խրկէ մէմը
տեսնիմ:

ՎԱՐԴԱՆ.

Շատ աղէկ, շատ աղէկ:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Է, տահա Բնչպէս հարցընենք:

ՎԱՐԴԱՆ.

Ի՞նչ բանի համար:

(¹) Գաւառական դպրոց:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Սահիմ գործի մործի մէջ էք, չէնէ . . .

ՎԱՐԴԱՆ.

Փառք Աստուծոյ. ասկէց երկու օր ա-
ռաջ ես ալ՝ Սողոմոնն ալ աղէկ տեղեր գը-
տանք : Ես կեներալ Թօլսթօպրիւխովի իմե-
նիայի (¹) մէջուփրավիթէլ (²) մտայ՝ ամիսը
40 րուպլիի . իսկ Սողոմոնը Մելիք-Ադա-
մովի քովը քանթոռշիկ (³) եղաւ, ամի-
սը 35 րուպլիի :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Օօ, ատ աղէկ բան է . տահա ինչ կուզիք:

ՎԱՐԴԱՆ.

Ուզած բան չունինք

ՔԱՐՀԱՆՈՎ.

Անպէս է նէ, մեր 40 րուպլին

ՎԱՐԴԱՆ.

(Խօսքը կտրելով.)

Հա, ես ձեր 40 րուպլին բերիլ իմ:

(¹) Կալուած :

(²) Կառավարիչ :

(³) Գործավար :

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Ուստիսանալով) Քառսուն բուպլիս . աչքդ սիրիմ . իշխէ սոսակը տաս՝ ասպէս մարդուն : Ո՞ւր է ճանս (անհամբերութեամբ ասդիս անդին դարձընելով աչքերը) :

ՎԱՐԴԱՆ.

(40 բուպլին տալով.)

Հրամէ , ՄԵԼԻՔ Գալուստիչ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

ԿԵցիր նայինք թամամամ է (սեղանին վրայ կողմանակի կհամրէ , եւ քանի մի սկզբաներուն հին եղածին վրայ դժգոհալով՝ դրաւականը կուտայ) : Դուն ալ հրամէքու ռէհիններդ առ :

ՎԱՐԴԱՆ.

Ճնորհակալ եմ , — մնաք բարով :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Եթաք բարով , ամա չմոռնաք ինա տըղան խրկելը :

ՎԱՐԴԱՆ.

Ոչ , ոչ , հիմա կխրկիմ . (կեցէ) :

ՏԵՍԻԼ Գ.

ՔԱՐՀԱՆՈՎ,

(40 բուալին մնտուկը դնելով.)

Շատ զարմանք, որ իտա տղոցը ինա խը-
տար ամիսչէք կուտան : Քառսունվութը
տարի է որ աշխարհիս վրան կապրիմ ամա,
օր մը իտոր կէսին խըտար պիլէ ամիսչէք
առած չիմ . . . զօք շէյ . . . էկէր ասինք խե-
լօք ին՝ խելօք չին . զէրէ ստրկին խաթըլը
չեն գիտեր . էկէր ասինք լեզու ըերան ու-
նին՝ ան ալ չէ, զէրէ խօսքի մէջ ես անոնց
ջուրը կտանիմ՝ ծարաւ ետ կըերիմ. էկէր
ասինք կարդացող ին՝ ան ալ մեծ ըան մը
չէ, զէրէ անոնք ալ անպէս կխօսին, ինչ-
պէս որ ես : Անպէս է նէ, ինչ է . — իմ
կարճ խելքովս՝ ուրիշ ըան չէ, հապա քէօռ
ըախտին յաջողութիւնը : (Այս միջոցին Մամիկոնը
դուռը կըանայ, եւ ներս կմտնէ .)

ՏԵՍԻԼ Դ.

ՔԱՐՀԱՆՈՎ, ԵՒ ՄԱՄԻԿՈՆ.

ՄԱՄԻԿՈՆ.

Աղա, ինձի Վարդան աղան խրկից ձեզի:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հա, Ես ասիլ էի որ խրկէ : Հածէ, դուն
պապայ մամայ չունիս :

ՄԱՄԻԿՈՆ.

Ո՛չ, աղա :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Է շինտղ ինչ բանի վրայ ես :

ՄԱՄԻԿՈՆ.

Աղա, ուեղտնի ուժիլիշային մէջ կկար-
դամ. Եւ մէկ տարիէն ետքը՝ երբ քուրսը
լըմընցընեմ (¹), սլիտի ելլեմ:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Մէծ բան կանիս : — Հածէ, դիտիս քեզի
ինչ բանի համար ծան տուի :

ՄԱՄԻԿՈՆ.

Գիտիմ, աղա. Վարդան աղան ինձի քովը
ծան տուաւ, ու ըստ որ դուք կուզիք ինձի

(¹) Առաջին առարտեմ :

Հոգեղաւակ ընել ձեզ, եւ ուսումն լմբնցը-
նելէն ետքն ալ, առուտուրական դործի
դնել:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ան ետքի ըսածը շիտակ է: Էկէր խելօք
տղայ ըլաս, խօսք մտիկ անիս, քանի մը
ատենէն ետքը, տեսօք խանութ մը կըա-
նամ ու քեզի կուտամ որ առուտաւը ընես:
— է, անունդ ու ֆամիլիէդ ինչ է:

ՄԱՍԻԿՈՒ.

Մամիկոն Գէորգեան Քարծախեան:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Զարմանք քան. անունդ անպէս կնմանի
իմ անունիս, որ կարծես թէ ազդական
ըլայինք.

ՄԵԼԻՔ Գալուստիչ Քարհանով.

Մամիկոն Գէորգեան Քարծախեան:

Իմ հարը քարհան, քու հարը քարծախ. դու
հար մար չունիս, ես որդի չունիմ. ես
տղայ կուղէի որ առուտուրի դնեմ, դուն պա-
պայ կինտուէիր որ օգնէ քեզի. ասկէց աղէկ
յարմարութիւն չըլլար. արի ձեռքս պատ:
(Կնքն աւ դլուխը կաղագնէ) : Ա՛լ ասկէց վերջը իմ
զաւակս ես: Ստակս շատ, անունս մեծ, տուն,

տեղ, պախչայ, ալայ բանը հազիր . սալթը
դուն նայէ որ խօսքէս չելլիս . տունի մէջ
պէտք եղած խրզմէթը ընես, աչքս մանես.
— ինձմէ ետքը ունեցած չունեցածս ալայն
ալքուկդ կըլայ :

ՄԱՍԻԿՈՆ.

Աղա, ես ալ ասկէց ետքը յատուկ ծնողի
տեղ կընդունիմ ձեղ . միայն թէ մէկէն չհա
նէիք վարժատունէն :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Նայէ նայէ , աս խօսքիդ մէջ մեծ պակ-
սութիւն կցուցընես . մէյմը առաջ աս գիտ-
ցիր թէ՝ հար մը որդուն հիշ դէշ կուզենայ:

ՄԱՍԻԿՈՆ.

ՈՀ . ոՀ , պապայ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Երկուսումն ալ աս որ, իմ կարծիքովը
ուսում ըսածդ նաֆիլէ (¹) բան է, ու աս Խր-
տար կարդրցածդ՝ առուտուրի համար քեզ
խիստ շատ է : Ինչուդ պէտք է տոկէց աւե-
լին, աստղաբանիս մի պիտի ըլաս թէ փիլի-
սովայ, կամ թէ կուզիս որ կարդմունքիդ

(¹) Աչինչ :

Վրայ աշխարհք զարմանայ։ Զոր ու ցամաք ուսումը՝ փոր չի կշացըներ, տղաս. քեղի ինչ կասիմ, դուն ան լսէ։

Առուտուրը գըրեցիր,
Հիսապը լաւ իմացար.
Հսել է թէ պըզտիկուց
Կարդմունքի մէջ մեծացար։

Ասկէց աւել ինչ պէտք է քեղի։

ՄԱՄԻԿՈՆ.

Հէլպէթ, պապայ, դուք ինձմէն աւելի բան տեսիլ իք աշխարքիս վրայ, աղէկն ու գէշն ալ ինձմէ շատ լաւ գիտիք։ Ասկէց վերջը՝ ձեր խօսքը թող ըլայ։

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ա'ֆէրիմ տղաս, ատպէս, ատպէս խելօք եղիր, ու պապայիդ խօսքին մտիկ ըրէ։ Ես ալ երբ տեսնիմ որ խօսքս աղէկ մտիկ կընես, վաղը մէկալ օրը մնառուկիս մէջը պահած հաղար չէշիտ անթիքաներս ալայն ալ քեղի կցուցընեմ. շինտիլիքտայ, գնա ծան տուր Մելքոյին, ու դուն ալ հետը պարապար հոս արիցէք։ (Մամիկոնը կելլէ եւ Մելքոյին հետ մէկտեղ շուտով ներս կմտնէ.)

ՏԵՍԻԼ Ե.

ԱՌԱՋԻՆՔՆ ԵՒ ՄԵԼՔՈՅ.

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, ՄԵԼՔՈՅ. գնա աշխանայէն փլա-
թօքը առ ու արի հետս պարապար պազար
երթանք, որ հօրսուկը ուտելու համար քիչ
մը բան առնունք, զէրէ ասօր օխտընճի
օրն է, որ պասի սէպէպէն պազար չիմ
գնացած :

ՄԵԼՔՈՅ.

Աղա, աշխանան փլաթօք կայ որ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, հապա ան իմ սեւ փլաթօքս ինչ
եղաւ :

ՄԵԼՔՈՅ.

Աղա, ան ալայ-մալայ պատըռտուիլ էր :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, քեզի ով կասէ որ նիփ-նոր է .—ես
փլաթօքս կասիմ ըեր :

ՄԵԼՔՈՅ.

(Վախնալ ձեւացնելով.)

Աղա, իմստ դէշ եղիլ էր, թապլեցի (¹) :

ՔԱՐՀԱՆՈՎ. (բարկացած.)

Հէ, թապլեցիր (ծառային մօտենալով ու հագու-
տէն քաշքաշելով.) Հածէ, դուն իմ տունս կըան-

(¹) Դուրս ձգեցի :

դիս, գուն իմ մնախա կմարիս. — քու
մնախդ մարի... Տասուերկնւ տարի եղաւ
որ ան վլաթօքը իմ ձեռքս էր, շինտղ աշ-
խանան լնկաւ տէ, դէշ եղաւ: — Շիտակն
ըսէ, հածէ. պէլքի կորուցիր:

ՄԵԼՔՈՅ.

Աղա, էկէր շիտակն ասիմ, չիս ծեծիր:

ՔԱՐՀԱՆՈՎ.

Զէ, չէ:

ՄԵԼՔՈՅ.

Աղա, մեր դրացի Քիրքորին տղան ասաց
որ, ես աշխանան չեղած իրէնս՝ իրենց
Առափրան (¹) քուխնայէն տարիւ է ու ալայ-
մալայ (²) պատըռտիւ է:

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Սաստիկ նեղանալով.)

Ի՞նչ ի՞նչ... Առափրան, շնոր պատըռտիւ
է. կեցիր անզգամ, ես քեզի շինտղ կցուցը-
նեմ պատըռտիւն ի՞նչպէս կըլայ... (Քարհանով
մահճակալի լերի կողմը դրած բարակ վայսով ձեռքն առնելուն
պէս՝ Մելքոն ասդին անդին լնկնելով կիախչի, Քարհանովն
ալ ետեւէն. իսկ Մամիկոնը, մինչդեռ զարմացած կնայի, վա-
րագոյրը կիջնայ):

(¹) Շունի անուն:

(²) Բոլորովին:

ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐՐԱԲՊ.

~~~

### ՏԵՍԻԼ Ա.

(Քարհանովի տունը անփռիուս կմնայ, եւ վարագուը բացուելուն պէս՝ կըսէ Մամիկոնը.)

ՄԱՄԻԿՈՆ.

Պապաս Էփէյի<sup>(1)</sup> բարկացող է ամա, Աստուած վերջը բարի ընէ . . . Մէկ մէկ ատէն միտք կանիմ, որ ձգիմ վախչիմ. մէմալ կասիմ որ հօրքուրս՝ անոր ինչպէս մարդ եղածը չիգիտնալով՝ կէնէ ինծի ոլիտի ընէ խապահաթլը<sup>(2)</sup> : Հոս կենամ, մէկ պէլայ, ելիմ՝ ուրիշ պէլայ. շիտակն ըսեմ, ես ալ չիգտիմ ինչ արածս։ Անկէց պաշխայ, աս երկուսում օրն է որ վրաս ջերմի պէս բան մը փէյտայ եղիլ է, տայմտ կմըսիմ. տունն ասիս, հիշ չին վառիր։ (Սադին անդին նոյելով.) Բան մ'ալ չկայ որ վրաս առնում ու քիչ մը տաքնամ։ (Դուրսէն ոտքի ձայն կուգայ.) Հանա, պապա կուգայ, տեսնինք պազարն ինչ ըրտ։

(<sup>1</sup>) Բառական։

(<sup>2</sup>) Յանցանոր։

## ՏԵՍԻԼ Բ.

ՄԱՄԻԿՈՆ ԵՒ ԳԱՐՀԱՆՈՎ.

ՔԱՐՀԱՆՈՎ.

Առաջի ալ թանկութիւն կը լայ . . . Աստուած ինա մաթրապազներուն (<sup>1</sup>) պէլաները տայ. անոնց սէպէպով՝ ալայ բանի գինը երեք խաթ եղիլ է. որտեղ է մեր առջի ատենի հօխան մէկ քափիք ոօխը. որտեղ է շինտի ողորմածհոգի չաճի Մաթոսին ակէց իթսուն տարի առաջ նախւ ըրած (<sup>2</sup>) 100-ը հինգ քափիք հաւկիթը, որ գերեզմանաքարին վրան գրել տալով՝ թանկ է տէյին՝ գանգատ կընէ, ու «ասկէց ետքը՝ թող պարծենայ, կըսէ, աղէկ տուն նայողը». ուր է, մէմը աչքդ բանայիր ու տեսնէիր թէ շինտղ հաւկիթին մէկը մէկ քափիքով պիլէ գժար կդանուի: Ո՞վ լսիլ է որ սոխին ֆունթը երկու քափիք ըլայ, միսին հօխան տասնըհինգ քափիք, քարթօփին հօխան ութը քափիք, օրթա խարէր (<sup>3</sup>) ալիւրին վութը մանէթ ու կէս, լողիան ասիս՝ հօխան տասնօխթը քա-

(<sup>1</sup>) Գիւղացիներէն աժան զնով առնող ու բանկ ծախող մարդոց տրուած անուն:

(<sup>2</sup>) Պատմած:

(<sup>3</sup>) Միջակ:

Փիք . Հապա փէթրուշքան , ալ մ'ըսեր , կա-  
պոցը մէկ քափիք , ան ալ անպէս՝ որ վեր  
վերուցած իքէնդ , չիս իմանար որ ձեռքիդ  
մէջը բան կայ : Էնձամը (¹) , ինչ գլխա-  
ցաւութիւն անիմ . կովի ճիկարէն տժան  
բան չգտայ պազարը . իրեք քափիքի բան  
առի , շին կենայ Ազամաթ աղան , անպէս  
մեծ կտրից որ քանի մը օր կէչինմիշ (²)  
ըլալու ձեռք սկիտի տայ : (Մամիկոնին դառնալով .)  
Հածէ , քեզ ինչ եղիլ է որ գունդ փախիլ է :

ՄԱՄԻԿՈՆ.

Պապայ , ասօր երկուսում օրն է որ վրաս  
տաքութիւն կուգայ . շինտղ ալ կմըսիմ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Կմըսիոնէ՝ ինչու չիս ասիր որ սօպան (³)  
վառէ : (Դէսի դուռը նայելով) — ՄԵԼքոյ :

ՄԵԼՔՈՅ.

Հրամէ , աղա :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ դնա փատ ըեր սօպան վառէ :

(¹) Վերջապէս :

(²) Անցնելու :

(³) Հնոց , կրակարան :

ՄԵԼՔՈՅ.

Աղա , ասօր չորսում օրն է որ ճղիլ (¹) չունինք : Փատերնիս ալ ամիս մը կայ որ լմբնցիլ է :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Է զարար չէ . գնա մեր պախչայէն քիչ մը չոր խոտ ժողվէ վառէ , մինչեւ որ աս օրերս առնում :

ՄԵԼՔՈՅ.

Աղա , պախչան անպէս թէմիզուցիլ իմ որ ճարի համար մէկ հատիկ խոտ փնտոխ նէ ' չես գտներ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Անպէս է նէ , դրացինին պախչան նայելու է , էկէր (²) ինքը հոն չէ , գնա քիչ մը անկէց ժողվէ :

ՄԵԼՔՈՅ.

Աղէկ , աղա :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Մամիկոն , դժւն ալ գնա որ քիչ մը շատ ժողվիք :

(¹) Փայտի մանրուցք :

(²) Երէ :

ՄԱՄԻԿՈՆ.

Պապայ, պախչային տէրը էկէր վրաներս  
հասնի, ինչ անինք :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Ան առենը ըսէք որ դուք ձեզմէն գնացիւ  
եք պախչային գէշ խոտերը թէմիղցընելու :

ՄԱՄԻԿՈՆ.

Շատ աղէկ, պապայ . (ԿԵԼԵՆ) :

## ՏԵՍԻԼ Գ.

ՔԱՐՀԱՆՈՎ.

(ՃՈՂՈՂՐԴԵԱՆ ԴԱՌԱՆԱԼՈՒ .)

Հապա, ալայ բանը պէտք եղածովը էկէր  
ստակ տաս առնուս, անոր ծարը ուր կհաս-  
նի : Բանի մի օր պախչային չոր խոտերը  
կվառինք, քանի մի օր առանց վառելու  
կանցնինք, քանի մի օր ալ դրացինին պախ-  
չայէն կժողվինք, կըլայ կերթայ . ստակ ըսա-  
ծըդ՝ ձեռքի աղտ է, մէկ երկուս լուացիր՝  
կելէ կերթայ . բանը անոր պահելը դիտ-  
նալն է, դիտնալը :

## ՏԵՍԻԼ Դ.

ՔԱՐՀԱՆՈՎ, ՄԵԼՔՈՅ ԵՒ ՄԱՄԻԿՈՆ.

ՄԵԼՔՈՅ.

(Թանջոց տալով ներս կմտնէ չոր խոտը ձեռքին.)

**ԲԵՐԲԻՆՔ աղա, սօպան վառինք :**

ՔԱՐՀԱՆՈՎ.

**Սօպան իրկունք կվառինք : — Դուն աս  
ըսէ թէ, Մամիկոնն ալ բերաւ :**

ՄԱՄԻԿՈՆ.

(Չոր խոտը ձեռքին ներս մտնելով.)

**Պապայ, ես ալ աս խըտարս բերի :**

ՔԱՐՀԱՆՈՎ.

**ԱՌԵՐԻՄ տղաս . — Ճարդ չտեսան :**

ՄԱՄԻԿՈՆ.

**Պախչային տէրը թէկարան (¹) գուռը  
ըացաւ որ մեր սէմթը գայ . մենք ան սահա-  
թին խոտը առնեն ու փախչելը մէկ ըրինք :**

ՔԱՐՀԱՆՈՎ.

**ԱՌԵՐԻՄ տղաքս . ատպէս աչքաբաց ըլա-  
լու է : — Ես, Մամիկոն, ասօր զառաֆ Մա-  
թոսին պիտի երթամ, գուն տունը կեցիր**

(¹) Հազիւ թէ :

մինչեւ իմ գալս,ու նայէ որ դուռը չկըպ-  
ղած՝ դուս չելլիս:

ՄԱՄԻԿՈՆ.

Շատ աղէկ, պապայ, դոք միամիտ եղիք.  
Ես աղէկ կնայիմ:

(Քարհանովը կեցէ):

### ՏԵՍԻԼ Ե.

ՄԱՄԻԿՈՆ ԵՒ ՄԵԼՔՈՅ.

ՄԵԼՔՈՅ.

Շէյթան կիթոի, մէյտան պիզէ գալտի:  
Ամա մարդ հա՛, ասօր պազարէն մինչեւ  
իրեք քափիքի ճիկէր առնուլը՝ քառսուն  
մարդու հետ կոռւեցաւ. — աս թանկէ, ան  
թանկէ. աս քիչէ, ան պլտիկէ: (Դառնալով  
առ Մամիկոն.) Ճանըմ, Մամիկոն, աս մեր աղան  
շատ նէրէս (<sup>1</sup>) մարդէ:

ՄԱՄԻԿՈՆ.

Ի՞նչպէս:

(<sup>1</sup>) Կծծի, ազան:

ՄԵԼՔՈՅ.

Երեկ իրկուան չըախ չկար ու մութը  
տեղը մնացիլ էի. գնացի «Աղա ըսի, աշխա-  
նան մութ է, չըախ չունիմ: — Հածէ,  
ըսաւ, փալթօյիս քակուած տեղը կարեցիր:  
— Ան ցորեկը լմընցուցի, ըսի: — Անպէս  
է նէ՝ շինտղ բան չունիս, ըսաւ, ինչ պի-  
տի ընես չըախը. գնա պառկէ, երբ պէտք  
ըլաս նէ՝ ծան կուտամ կուդաս»: Աս խօսքին  
վրայ իմիս սիրսո ելաւ. «Աղա, ըսի, ճամ-  
բան խիստ մութ է, ինչ անիմ: — Տահա  
կխօսիս, կորսուէ սըտեղէն. քէօռ ըլայիր  
նէ՝ ինչ պիտի ընէիր» կանչեց. ու ես ալ  
վախնալէն փախայ, գնացի, — մեղքո ինչ  
պահիմ, — դրացինին աշխանայէն երկու  
չըախ գողցայ, մէկին կէսը երեկ վառեցի,  
մէկուկէսն ալ տահա կեցած է:

ՄԱՄԻԿՈՆ.

Աս ալայը աղէկ ամա, դրացինին աշխա-  
նայէն չըախ գողցածդ աղէկ չէ ու:

ՄԵԼՔՈՅ.

Ի՞նչ բանի համար աղէկ չէ:

ՄԱՄԻԿՈՆ.

Անոր համար որ մեղք է:

ՄԵԼՔՈՅ.

Ի՞նչ կասիս, Մամիկոն. աղան անցած օրը  
ինձի զրկից որ թօփալ Մելքումենց ազպա-  
րին ֆըչիէն քիչ մը քացախ դողնամ. բերե-  
լէս ետքը՝ «Աղա, ըսի, մեղք չէ ասըրածս :  
— Ատոր մեղքը իմ վիզու ըլայ, ըսաւ. դուն  
նըքան կրնաս՝ բեր» :

ՄԱՄԻԿՈՅ.

Օ՛օ, ատ գէշ բան է : Ես ատոր, շիտակն  
ըսեմ, չհաւնեցայ :

ՄԵԼՔՈՅ.

Ի՞նքդ ալ գողութիւնի դնացիր ու, չհաւ-  
նեցաս որն է :

ՄԱՄԻԿՈՅ.

Հածէ, Երբ :

ՄԵԼՔՈՅ.

Հապա ասօրուան չոր խոտ բերածդ ի՞նչ  
բան էր :

ՄԱՄԻԿՈՅ.

(Քիչ մը մոածելով.)

Հածէ, շիտակ կասիս . ան ալ գողութիւն  
էր, հապա ի՞նչ էր :

ՄԵԼՔՈՅ.

Ան տահա ի՞նչ , ան երկուսում օրն էր  
անպէս ըրաւ , տահա տահա քանի մի օր  
կեցիր , նայէ ի՞նչ եր կսորվիս . . . .

ՄԱՄԻԿՈՆ.

Անպէս է նէ , եկածովը ես ալ չիմ կե-  
նար , — կելլիմ քովէն :

ՄԵԼՔՈՅ.

Մամիկոն , քեղի մէկ բան մ'ըսեմ :

ՄԱՄԻԿՈՆ.

Է ի՞նչ :

ՄԵԼՔՈՅ.

Խեւ կը լսա , էկէր ելլիս : Դուն ալ դիտ-  
ցար շինտղ որ ան ստակները մեղի պէս տը-  
ղոց գողութիւնովն ու իրեն խղղանձութիւ-  
նովը (<sup>1</sup>) ժողվիլէ : Հասա ի՞նչ անիս աղէկ է ,  
դիտիս . . . դուն չիւնքի տունին մէջն իս ,  
քուն եղած իքէնը մնտուկին բալիքը առ տէ՝  
ստրկին տօպրակը հանէ , քեր ինծի , ու իմիս  
չինիի կտորներով լցած տօպրակու տար  
անոր տեղը դիր . մէկալում օրը քովէն կել-

(<sup>1</sup>) Նախանձու :

լինք ու լիայ կանինք մէջերնիս : Յետոյ կեր-  
թանք Մարկ . . . .

ՄԱՄԻԿՈՆ.

(ՄԵԼՔՈՅԻ ԽՈՎՔԸ ԿՄՈՒԵԼՊՈԼ.)

Հածէ , ոտքի ծան կուգայ , ալէշալըմ<sup>(1)</sup>  
պապան է , շուտ ըրէ ել , որ քեզի տահա  
սրտեղս չտեսնէ :

ՄԵԼՔՈՅԻ.

Էկէր տեսնէ , կասիմ , օտան<sup>(2)</sup> կաւլէի .  
դուն նայէ որ ըսածս չմոռնաս : (ԿԵՌԵ ՄԵԼՔՈՅԻ .)

ՄԱՄԻԿՈՆ.

(ԺՈՂՈՎՐԴԵԱՆ .)

ԿԵՍԻՐ , ես սուտէն քուն ըլամ , նայինք  
գայ նէ՝ ինչ կըսէ . (Ապառէլ):

—•—

(1) Կերեսի թէ. — կարծեմ :

(2) Սենեակը :

## ՏԵՍԻԼ. Զ.

ՄԱՄԻԿՈՆ ԵՒ ՔԱՐՀԱՆՈՎ.

ՔԱՐՀԱՆՈՎ.

(Ներս մտնելով.)

Ո՛Հ, յոդնեցայ (թանչելով). գետինն անցնէր զառաֆ Մաթոսը տէ՛, խալսէյինք . . . Ասպէս ալ անաստուած մարդ կըլայ աճապ . . . ոչ ստակս կուտայ որ խալսիմ, ոչ ալ պարտք չիմ կասէ, որ ձեռքերս լուամ տէ՛ ետ կենամ : (Մամիկոնին դառնալով.) Նայէ նայէ , իսա տղան ալքուն կըլայ . . . Մամիկոն, Մամիկոն : (Մամիկոնը իբր թէ քունէն կելլէ եւ խելոյն ոտքի կանդնելով, ուշադրութեամբ կըսէ .) Հերիք եղաւ քուն եղածդ . Ել տունը նայէ տէ՛ քիչ մ'ալ ես պառկիմ (ձէսկի բաները բարձի տակը կդնէ) :

ՄԱՄԻԿՈՆ.

Հրամէ պապաս, հրամէ, զէրէ ձեր չարչարանքը քաշելու բան չէ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հապա տղաս, ծածկէ վրաս. թող քիչ մը պառկիմ :

ՄԱՄԻԿՈՆ.

( Ծածկելէն յետոյ խաչակնքելով . )

**Անշարժ եղիցիս մինչ ի բացումն գանձարանիդ :**

ՄԵԼՔՈՅ:

( Դուռին կէսը բանալով . )

**Մամիկոն նա տօպրակը ( <sup>1</sup> ) :**

ՄԱՄԻԿՈՆ.

( Ցած ձայնով . )

**Կեցիր առաջ բալիքը վինտոիմ .** ( Քանի մի տեղ՝ նայելէն յետոյ՝ կերթայ բարձին տակէն զդուշութեամբ կհանէ , եւ ) **գտայ , գտայ .** ( Քարհանովին դառնալով . ) **տես քու գլխուղ ինչ կրերիմ :** ( Շուտով սնտուկը կըանայ , եւ տօպրակը փոխելէն ու Մելքոյին տակէն յետոյ բանակն տեղը կտնէ ) :

ՔԱՐՀԱՆՈՎ .

( Երազի մէջ Մաթոսի հետ կուռելով . )

**Ցայ անիծած Մաթոս . Եկէր պարտք տալը չես գիտեր , ինչու կառնուս , անա-**

( <sup>1</sup> ) ԱՌ. տօպրակը :

**Մօթ . . . . \*** ԶԵ, անկէց 50 րուպլի դռն  
հիշ տուած չես . . . \*\* Ինչպէս ինչպէս .  
որմւ գլոխը կջարդիս, զայիր համ ստակ  
տամ, համ գլոխս ջարդիս . . . \*\*\* դռն.  
շինտղ ես փոլիցան . . . \*\*\*\* վայ մէջքս, \*\*\*\*\*  
վայ վիզս, վայ գլոխս . (այս վերջինը այնպէս բար-  
ձըր կկանչէ, որ քունէն կեսէ : ) Ո՛Հ, ոՀ . վայ զառագ

\* (Մամիկոնը ժողովրդեան կամաց ձայնով կըսէ .) Էրա.  
ծին (¹) մէջ՝ զառագ Մաթոսին հետ կկռուի  
զայիր (²) :

\*\* (Մամիկոնը կըսէ .) Զայիր անկէց 50 րուպ-  
լին տուիլ իմ, կըսէ, զառագ Մաթոսը :

\*\*\* (Մամիկոնը կըսէ .) Զայիր զառագ Մաթո-  
սը, « էկէր ան իմ տուած 50 րուպլիս ին-  
քեար անիս (³), կըսէ, գլոխդ կջարդիմ » :

\*\*\*\* (Մամիկոն առ Քարհանով, հեղմական կերպով .) Ա' Քէրիմ պապս, էրածին մէջ պիլէ փոլի-  
ցաներու դռները քաշ կուգայ :

\*\*\*\*\* (Մամիկոնը կըսէ .) Զայիր փոլիցայի ա-  
նունը բերնէն ելածին պէս, թմիոցը կո-  
լից զառագ Մաթոսը :

(¹) Երազ :

(²) Կերեսի քէ :

(³) Ուրանաս :

Մաթոս, Աստուած պէլատ տայ, ալայ իսա-  
պուռզաներս (¹) կոտըրտեցիր . . . (ասդին ան-  
դին նայելով, ու իբր թէ քիչ մը ինքն իրեն դալով.) —

Մամիկոն :

ՄԱՄԻԿՈՆ.

Հրամէ, պապայ :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Հածէ, մարդ չեկան հոս :

ՄԱՄԻԿՈՆ.

Ոչ, պապայ . Բնչ մարդ պիտի գար :

ՔԱՐՀԱՆՈՎ.

Անպէս է նէ՝ երազ էր տեսածո . թիւ  
երեսիդ, զառափ Մաթոս : (Քիչ մը մտածելէն յետոյ.)  
Գնա Մամիկոն, Մելքոյին ըսէ որ պապան  
ելաւ, թող կերակուրը հաղիր ընէ :

ՄԱՄԻԿՈՆ.

Շինող, պապայ : (Աելնէ.)

(¹) Աւկոռներս :

## ՏԵՍԻԼ Է.

ՔԱՐԴԱՆՈՎ.

(Մնացուկին քովն երթալով.)

**Իմ հոգիս, իմ ճանո. աս քանի ատեն է  
որ վրադ չիմնայած.** (Մնացուկը կբանայ եւ տօպրակը  
զեր ի վար ձգելով՝ կլսէ.) **Ո՞չ իմ տեսօքս, իմ աչքիս  
լիւսը . . .**

**Փող — աշխարհ շինող,  
Փող — իմ հոգւնյս ցող.**

(Այս ըսելքն յետոյ երկբայական կերպով ձեռ քովով կշրմիէ տօպ-  
րակը եւ նուրբ կերպով ականջ դնելով՝ կլսէ շինիի կտորներուն  
բաղաձայն հնչմունքը, որով եւ չհաւատալ ձեւացընելով՝ նո-  
րէն վեր ի վար կձգէ տօպրակը հետադայ խօսքերն ասելով.)

**Փող — անուն հանող.**

**Փող — լեզու տըւ . . . . .**

(Լեզուն կիսակուի եւ տօպրակը ձեռ քէն վար ձգելով՝ ինքը  
շնչառակառ յատակին վերայ կընկնի.) **Քառանուլ, քա-  
ռանուլ** (կանչելով: Կրացիները խկոյն կժողվրտին, եւ մէ-  
կէն մասդ կուղարկեն որ փոլիցոյէն քվարթալնիյ կանչեն):

## ՏԵՍԻԼ Ը.

ԴՐԱՅԻՔ , ՄԵԼՔՈՅ , ՄԱՄԲՈՅ , ՔԱՐՀԱԿՈՎ ,  
ՔԱՐԹՈԱԼՆԻՅ ԵՒ ՏԱՄԱՊԵՏՔ ՓՈԼԵՅԻՈՅ :

ՔԱՐԹՈԱԼՆԻՅ .

Что случилось съ Меликъ Калустичемъ ? ( <sup>1</sup> )

ԴՐԱՅԻՆԵՐԸ .

Обокрали его . ( <sup>2</sup> )

ՔԱՐԹՈԱԼՆԻՅ .

Когда ? ( <sup>3</sup> )

ԴՐԱՅԻՆԵՐԸ .

Когда онъ спалъ . ( <sup>4</sup> )

ՔԱՐԹՈԱԼՆԻՅ .

Кто у него находился въ то время ? ( <sup>5</sup> )

ԴՐԱՅԻՆԵՐԸ .

Эти мальчики . ( <sup>6</sup> ) (ՄԵԼՔՈՅ ու Մամիկոնը ցուցընելով . )

( <sup>1</sup> ) Ե՞նչ եղել է Մելքիք Գալուստիչին :

( <sup>2</sup> ) Բաները զողցել են :

( <sup>3</sup> ) Ե՞րբ :

( <sup>4</sup> ) Քուն եղած տոենք :

( <sup>5</sup> ) Ան տոենք ով կար քովք :

( <sup>6</sup> ) Այս տղաքք :

ՔՎԱՐԹԱԼՆԵՑ.

(Տանիալետներուն.)

Взять ихъ и сейчасъ-же арестовать. Видишь, разбойники до чего добрались! (¹) (Տանիալետները քաշքռելով կտանեն տղաքը. Խակ Քարհանովը իբր թէ քիչ մը շունչ առնելով.)

ՔԱՐԴԱՆՈՎ.

Տարելք, տարելք առ բազայնիկները (²), ճանները հանեցէք: Իմ սորվեցուցածը իմ գլխուս բերին:

ԴՐԱՅԻՆԵՐ.

(Քարհանովը վերցընելով.)

ՄԵԼԻՔ Գալուստիչ, ԵԼ, ԵԼ տեղէդ, զարար չէ. ան տղայութիւն մըն է, արիւ ին. Հէլպէթ դունքուստակդ երբ ըլայ՝ կառնուս:

ՔԱՐԴԱՆՈՎ.

Ո՞չ, մի ըսէք... խապահաթը (³) իմինսէ, իմինս. Ես եղայ իտա տղոց ադակսնակ ըլալուն սէպէպը, զէրէ ինքս աւ աշխարհիս ունայն սիրոյն խաբուելով՝ ըոլոր կեանքս փճացուցի: (Այս խօսքէն յետոյ՝ ծանր ու զղջական եղանակաւ կասէ ծլատի երպը):

(¹) Տարելք զիրենք, եւ իսկոյն փակեցէք: Կտեսնես աւազակները ինչ բաներ կընեն:

(²) Աւազակները:

(³) Յանցանքը:

## ԺԼԱՏԻ ԵՐԳԻ.

( Ըստ Եղանակին . )

,, Երկինք զբարը ակնարկեն ,  
 ,, Նահապետն ի սիրտ ցընծայ .  
 ,, Զանձն Աստուծոյ ի նրւեր ,  
 ,, Որ եւ կենօք ճռխանայ :  
 ,, Աստուածապաշտն ի լասպարեկ ,  
 ,, Գոռողն ինքնին կորանայ : “

### 1.

*Ունայն սիրով աշխարհի  
 Կեանքս անցուցի զուր տեղը ,  
 Սուտ ըստըկին խաբւելով՝  
 Հասայ մինչեւ այս տեղը :  
 Ինձ ձեղ առէք դուք օրինակ ,  
 Ժլատի վերջն է այս տեղը :*

( Դրացիներն ի միտոին . )

*Մենք քեզ առնունք մեզ օրինակ ,  
 Ժլատի վերջն է այդ տեղը :*

### 2.

*Շանօթք ինձի կասելին ,  
 Փող սիրելէն դարձ արի .  
 Ես հակառակ այն խօսքին  
 Կացայ մինչեւ այս տեղը :  
 Ինձ ձեղ առէք դուք օրինակ ,  
 Ժլատի վերջն է այս տեղը :*

( "Pawgħiukkien li idha u kien.)

ՄԵՆՔ ՔԵզ առնունք մեզ օրինակ,  
ԺԼԱՄԻ ՎԵՐՉՆ Է այդ տեղը :

3.

Գողցան ձեռքէս փողերըս ,  
Պակսեց գընաց օրերըս ,  
Եւ այն ժամուն հարուածը  
Մընաց սըրտիս մէջ տեղը :  
Ինձ ձեզ առէք դուք օրինակ ,  
Ժլատի վերջն է այս տեղը :

( Դրացիներն իմիսասին ընդ-ժլատին .)

Այս մեղ լինի միշտ օրինակ,  
Ժշտի վերջն է այս տեղը :

(Վարագոյնը կիցնայ.)

LITERATURE







արկիր « անուանելով իրաւամբ մեր Հայաստան աշխարհը », Ո՞ր Հայու, սիրոք, — կասէ, — մագնիսական զօրութենէն աւելի սաստիկ փառաքանոք չընդգտիր դէպի այն նուիրական երկիքը՝ յորում կերեւի ամպարերձ Մասիսը, — այն մարդկութեան երկրորդ խանձարուրքը, ուստի ուժ անձինք իջանելով՝ բոլոր երկիրս բազմամարդեցին : — Ո՞ր Հայու սրտէն արտասուաց աղբիւրներ չեն բղխեր արդեօք, երբ միտքը բերէ Հայաստանի հոյակապ քաղաքներուն ու Թագառորական պալատներուն աւերակները, նորա անմատուց լեռնագագաթ բերքերը, նորա հաստակառուց կամարակապ կամուրջները, սանդիսակը ջրհորները, գետնափոր ջրանցքները, անհամար եկեղեցիները, վանքերն ու մատուռները . . . Հայաստանի կողմերը քառասուն տարիէ հետէ Եւրոպացիք նորանոր ճանապարհորդութիւններ անելով՝ կզարմանան նորա նախնի անուններովը հնացած ու մնացած քաղաքներուն ու գիւղերուն վերայ, նորա երկնամեմ լեռներուն, բիւրեղանման ժայռերուն, եղեմական քառավտակ գետերուն, քաղցր եւ աղի ծովանման լճերուն, անմիւ առուակներուն, ականակիտ աղբիւրներուն, ջերմ եւ ցուրտ հանքացին ջրերուն, մեծաշառաչ քարվէծ հոսանքներուն, հրահալելեաց հանքերուն, գեղեցիկ հովիտներուն, ամենաքայլ դաշտերուն, պտղաւէտ անդաստաններուն ու այգիներուն, եւ անուշահոտ ծաղիկներուն վերայ « եւ այն :

 Այս դրքերէն, ինչպէս նաեւ Ժ.Ս. Կատակերգութենէս (որոյ դիմք 50 կոպէկ է), եւ ՍԴ.ՕԹԱՄԱՏՈՅՅ դրքէն, որ 25 կոպէկի կմաճառուի, հեռաւոր քաղաքներէ դնել ցանկացողները՝ կարող են իւրեանց դրութիւնը հետադայ հացէիւ յուղարկել. Սուվորովյան Տուուրաֆիւ Արմանսկայ Կամսարական Սպառապահական Ակադեմիայ Տերօ-Աբրամուս, ու Թեոդոսիու. — ճանապարհի ծախքը մենք լոլնարենք.

## ՏՊԱԳՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԾ.

3.) ՍՐԲՈՉԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԻՆ ԵԽ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ, հանդերձ համառօտ պատմութեամբ արժանայիշատակ անձանց՝ գործոց եւ իրաց մերս ուղղափառ Հայաստանեաց Ս. Եկեղեցւոյ, ի պէտս զարգացեալ դասուց ուսումնարանաց Ազգիս :

4.) ԱՐԵԱԿ ԵՒ ՇԱՊՈՒՀ, ողբերգութիւն հինգ արտ-  
րուածով :



## ԳՐՉԻ ՏԱԿ Ե

ԵԿ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԾԱԽՈՒՑ ԿՈՂՄԱՆ  
ԶԵՄՆՏՈՒՈՒԹԵԱՆ ԿԱՐՈՏ.

5.) ՀՅՈՒԱԳԻՏԱԿ ԲՈԼՈՐԻՆ ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒԱՆՑ (<sup>1</sup>),  
յորում կգտնեն ընթերցողք ոչ միայն Ա. Գրոց, աշ-  
խարհագրական եւ դիցարանական անուանց վերայ  
շափառը տեղեկութիւններ, այլև, հին եւ նոր ժա-  
մանակի մէջ պատահած 'նշանառ' օտար եւ ՄԵ-  
ՐԱԶՆԵԱՅ անձանց վերայ ուշադրութեան արժանի  
կենսագրական պարզ պատմութիւններ :

(<sup>1</sup>) Էնցիկլոպեդիկի Սլովար собственныхъ именъ.

## ԱՅԺՄ ԿԲՏՊՈՒԻՒՆ — (15 Մայիսի 1807.)

1.) ՆՈՐ ԵԿ ԶՈՒՄՐՁԱԼԻ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ Հայերէն լեզուի,  
ի պէտս դպրոցաց եւ ուսումնարանաց Ազգիս, գրեալ  
ի Յովիաննէ Գալստեան, յուսուցչէ Խալիբեան Առումնա-  
րանի Ազգիս Հայոց :

2.) ՕՐԱՑՈՅՑ 1868 նահանջ Ռուականին Քրիստոփ,  
հանդերձ ազգային եւ բազմատեսակ կենցաղօգուտ տե-  
ղեկութեամբ :

18395

2073

